

գլխոց մէջ, զբովհ. Զ. Կամբողեսոս Պատմաբան՝  
Երեք դիմոց մէջ, զբաժնեսու Առաջինից ըստ  
զինոց մէջ: Առող վայր կ'աւելցուի գլուխ մ'ալ  
այս վերնագրով՝ “Հայերէն արքիրք պատմա-  
թեան Սովորաց մինչեւ ց մամնակարգութիւն  
Մատմէի իւր Հայեցայք:” Վերջապէս կու դայ  
20 Երես Յաւելուած մը՝ “Պատմագրութիւն առ  
Ասորին եւ առ Հայոց վընագրով, որոն մէջ  
ասորի պատմագրակն Աշտատախանաց վայր  
ճառ ելով՝ կը ցուցնէ թէ Հայոց եւ Ասորաց  
մատոր զարգ աշման պարագ աներն ունի էին, թէ-  
պէտ եւ լըդուա Երկուքն իրամէ անշատեալ:  
Այս Յաւելուածով կը փակուի մատեանը:

Ընդ Համբավագն ըստմադակ գրեթի մէջ ըն-  
թերցոց կը տեսնէ քառ տեղեկութիւն մագայն  
եւ օտարազգի հեղինակաց որ Հայոց վայր խօսած  
են, ծանր հորդ Տղուաթիւն, անկողմնակալ զա-  
տասասն, եւ առանձինն սկը եւ Հակամատու-  
թիւն բաղմարդիւն ծերունի հեղինակն առ  
ազգա Հայոց:

ξ, φ, φ.

ԳԱՅՈՒԿԱՆ

Digitized by Google

Ենցեալ տարի Դեկտեմբեր 1ին Մ. Հա-  
պերլանսոգ Վենենայի կայսերական թանձարանին  
Աւրատառուչն՝ քաջ Հմուտ սանհրիփ եւ ուրիշ  
լեզուաց, Արշակ արքայ վերնարով գեր-  
ամաներէն սամաւառը մը հրատարակեց Գերմա-  
նացի բանաստեղծն իւր 31 տառն Քերիառանին  
մը Արշակ Բ. Թատարովը Անցուշ իւրդն ու-  
նեցաւ ալետալի վերջը կ'երգէ, Տեսաւելով  
քայլ առ քայլ Փաւատոփ Իւզմադացոյ. (Գիրք  
ե. Գ. Է.)

Թագավորին բանտարգելութեան կրա  
ազգին ողբն ու աշխարհ պատմելէն ետեւ՝ այս-  
պէս յառաջ կը տանի իւր խօսքն:

Ժառայ մի եր քաջ երթեւու Արշակայ,  
Թոյժ հաւատարիմ, քան ըգիս ուկին  
Ազին Առքա սիլս, քացութեամց ակահ,  
Ե ապուս ավելծ եր Ան զարդահահ:

Ն զբայսու զգաւ տարան են զերի  
Ի խորս աշխարհին, Արեաց ի սահման.  
Միջ պատութեան Աքըոյ չե հեռի,  
Անդ առանեան առ կենա սահմանին:

Պատեստ ամրակոռու կայր քաջամարտիկ,  
և սպասու քայլի մագդեմի արած,  
Եր Ամաստական քան զամբիր մարտիկ,  
Ըստավոր էր Բա գործու ուժ և ուսա;

Դեկ լինքը նորինու տակ պըմա ճակատ,  
Ամենայն ուռեց ի մարտավարին  
Արդութիւն ամթիւն Խայոյն Դրաստանան  
Ընդում Խոշնանա առող Խառըն ապարին:

Օսմակարծ թրջնակնաց մարտիկը կաշրմռուն  
Զարքյալ պաշտոնաց զնորա յոյն հատիկ.  
Անդքա փթիթորիկաւ իր բազմաթ ի խոռոն,  
Զթրցնակին առնեն ցիր վայրավատիկ:

ନ କୁଟ୍ଟିପାଦକୀ ଅର୍ଧଜିଲ୍ ଅପରିଦ୍ଵାନ୍.  
ବୀଷଙ୍ଗିନୀରେତୀରେ କୁରିବାଣ ରାତ୍ରିକାଳ ଯାଏ ଅଜ୍ଞର. —  
ଦେଇ ଅର୍ଧଜିଲ୍ ପାରିବାରେ ଦେଇଲାମିର ମାଦାଶ,  
ଅଣ ଫର୍ରିଲିଗ୍ ହିର ସାର ଅଜ୍ଞାକୀ ରାତ୍ରିକାଳକର:

“Խեղմբրնաւ դու յինքն, մարտիկը առնաւսի,  
Հաս հեշտի շընորին. թեզ տացի արագ.  
Իբր զգին մարտիկի որ՝ քաջ արժամի  
Թագի եւ քարձի թրի հասարաւ”:

Յայածակ Դրաստաման տակ ցմեծ Արքայ  
 “Թագ ինձուան եռ ոչ, այլ զայս ինձ միայն,  
 Թող տեսից բարեակ զիմ տէրն, որ արդ կայ  
 Ի շրջաւ գերի յանուց ակտան:

Թող համից ըզնայ յամուր կապահաց  
Յորս ի մոլիք Աբովի իրու քաղաքութիւն,  
Եղից Օբրան մեծ շռաք մեծարահաց  
Զիարդ և կամք իմ լիցին միշտ օր միւն:

.. Եանձամ իոդունկա արքայի մեջ Սրբաց,  
“Հիմ այսկս, առէ, ասմին իր իշմունքնեւ。  
Տաղոնիկ նև թեզ կնամք, թէ կամրի զի եւ,  
Զարեւոյ քը յաշաց հասունեն յարեայց:

"Թող խաղաղութիւն կ այս անշափան  
ի մէջ մլր: — Այլ հիմ գայս սիրո քո կամի. —  
Բայց զի խոստացայ, լիյը քո արդ բան:  
Ե՞մի՛ պատռութեանը առ իմ՝ թօքնամի: —

“Հայ եւս մարթէիր ինդրէն դոս յիհակ,  
Զիմ” համալ ընթ բանդ, զոր արդ կամնցար:  
— Բայց զի մածամեծ քո գործը անզին են,  
Ենթ, տոռնուն քեզ եւս որ չերև իրամա..:”

Գրրեաց վաղ արքայն իւր ձեռամբ մորդ  
Ես ընկեր հրամա զուլմ փոխտպամ,  
"Մի օր Կացցն ան, և մի օր Արքակ  
Մի կացցէ ի իհան շրթնայից կապան.:-"

„Մի զայս արդ պարապ անցանել թողին,,  
Գոյէք ըռածացձալ Դրաստամանոն անդէն,  
«Փութաց զի ժագէւս ի ջնաբաց կողին  
Վայն տեսից եռ զարթան ի բանձէն»:

Εδώ ημέραν των μεγάλων φύλων πολλαίς φαστού  
Μηδέτεν γελάνεις κέρηται φας αήρατα ή περιποιήσι, —  
Εδώ παθητικόν φυτεύεις, μηδὲ αηράτη λεπίωσθή,  
Υψηρτούς παραποτή, δει πιρικαλά δονιαί:

Υπακεί ή αλλαρι, κινητωματικήν μείζα,  
η ιστορία μέριμνας έτσι μετέπειτα,  
Εμριώτικην γνωστήν, — έτσι μητριόμενην  
συνδέεται ρραγματικά πορτραϊτικά φυτών:

ନ ଦ୍ୱାରା ରୁହାଇ ଦୀପିଯାଇ ଦୂରାନ୍ତିତିମାତ୍ର,  
ଅପାରି ରେଖାକୁ ଲାଗି ଅପାରି :—  
“ଧୂଳା, ଆଜି, ଅପାରି, ମନ୍ଦିରାମାର ଶର୍ମିର,  
ଏହା ମନ୍ଦିରାମରି ମନ୍ଦିରାମାର ଧୂଳି :—

Համեմատ շրջիթայից յուղից բգկապան։  
Ի ձեռաց նորս թօժիափէ զարիխ։  
Արկանք շրքիդ արմին բազմական։  
Ծիրածեօր դաստի գորմին դադարիխ։

δημαρχίου των ιερών θυσιών πάλαι,  
τοποθετεῖται στην αρχαία πόλη της Αθήνας.  
Οι περισσότεροι από τους παραπάνω είναι  
τοποθετημένοι στην παλαιά πόλη της Αθήνας.

Ի յշնիւս տատ եռ բագմախորտիկ, Պաղպաջէին տաշոք իւ ուկի բաժակը, Հզմիմ հարկածեր Դրաստամատ մարտիկ, Ձի լիցի ուրախ արքայն իւր Արքակ:

Այլ առ պաշտ խոր աղիկաւ ի գետին,  
Հեծեկեր ուժ զին ի սրբայն խորոց。  
Ցուց եղին Արմա կոչեց երգը շիման.  
Նորոգեցաւ վերք, Պատեցաւ յայն բաց:

Հոս թշլ կու տայ բանաստեղծն իւր գրչը  
պատմել Ցագաւորին սրտի ցան՝ որ կը տեսն  
աւաց առջեւ իւր անցեալը, ներկայն ու ապա  
նին իրբեւ իրարու ընդդիմակաց պատկերնե  
թագաւորին ցաւոց զայրուցն երբ սասակու  
թեան յետին սաստիճան կը հասի, այն ատեն

Ն բազմակիցներ մինչ բազմութ դեռ կայ .  
Կաղապահ ի ձեռքին վարուանգ էն աւթի,  
Հար յամերս ի ոկրտ ըպատճակին սայր,  
Խոր յօցնազ անկառ, ենան ոչ աշ միք: —

Դրաստանաւ ապշեալ անքթթիթ յառաւ.  
Տևանք զիւրոյ Ենաւն զայրուց մահուան:  
Ծովեցաւ դանակին — եւ արեան առու  
Ժամկեաց եւ զգան ի բլթթել ական:

ପ୍ରକାଶକ ପତ୍ର

ՊԱՏՄԱԿԱՆ ՆՈՐԱՎԵՐԻ

ԳՐԱԴԱՐԱՆԸ

Դուրսներն որս մը :

( ੴ ਸਤਿਗੁਰ ਪ੍ਰਸਾਦਿ )

Ասմա Ալբերտ առ Վալիկ Հարիքապետն որ  
Մարգարիկին երդոր կը մասկել՝ գտղացից Հնագցից  
ազնւատահմ ընաւուն սերած եր՝ Հանափօխուսա-  
թիւնն յաշխանակած էր իր առա ասպատաներն, իսկ  
կայսրութիւնն իւր ընտանեաց եւս էր գարձուցած  
իւր գասակին զինուորներն շատ բան կը պատուիի  
անը Հարստութեաց, ազգական զցանձնան,  
անձ անաւան փայտը զըր կայսերական պալատան  
մշշ ուներ: Բնութիւնն աւ ամեն առաւ ալպաթիւնն  
անինայ շնորհած էր մարմարն: Երկայսանձնոս գեւըքը  
թէեւ զել զիցիսկեան բիստ կանանց Համամայստ  
շնորհ, սակայ յանկացը էր ու յաշխանակիչ: Ա-  
մեն գործոցն առանցուու էր Գաղղրական պատես-

կան նկարագիրն . գործանցը մէջ ալ հայրենակցացն աղնուութիւնն ու սիրանութիւնը կը ցուցինք : Քեզ էտ ատական քանակութիւնն անհաջող , որպէս անչար- թութենէն թիսացած կերպարանին այրածն առեց . և սկսեր , եւ սկսու աշխանքը հրացաց կը փալիքէն՝ ինչպէս Սպահնիաբաւոյ առակ եղած այսքինքը :

Մարգիղ զբեթէ վնդետասանաման գուսար  
մաներ, որ Գաղղրացային աղօնական վարժունց  
անդոդյա չեմ: Գրիգորացային մէջ կը հձեմին թիւն  
Տարիքաբեմին են: Մարեմայ մէջ Կարևունին թիւն  
մը կոյ, որ ամեն պահնացայ սրբնա ի խոր կը խո-  
յեր: Ուշափ կերեւայ: Մարգիղ կամ աննենին շեր  
իմաստ: Եթե կամ կեթ շեր ուզեր ասոր ապամին  
առնալու այնպիսի մեծ անձնութեամբ, զզր ապամին-  
կան արինն իրմէ կը պահնանջըր: Թերեւո այն պատ-  
ճառաւ: որ զաղղրացւոյն աղօնականին թիւնը ու  
պաշտոնը աննենիրը, կը համարեթէ թիւնի գտներ  
յարմար վեսոյ կրնաց ըլլա: Տանաւանդ որ Գաղ-  
ղրացայ գէմ անկած ատաւութիւնը շանէնք այն  
սասակութիւնն՝ որ իւր Հայրենակիցները կը վատեր  
ու կը բարքերէց Անոր Տանաւ անդաւու կ'ալցնենք  
մորեն: որ եթէ յարաբերութիւնները շաբանե  
ինպատակն իւրաքանչակ առնուն, Կարեթի է զայն  
մը գնել:

Գաղղամաթիք ար պայցիցն Պայտուի պատուացացամթիք եւ պահանջող քօրը ամբացուցին Մարգիկին օրի սրբից ալ մայրէ պահանջանա ընթուանցաւ: Ընդհանրապէս այս ժամանակէն վեր Մարգիկի մասսա Գաղղամաթիք առնենացած միտուանիք բնար յայնունք: Թեև այս լաւազարդ յն հայրենացաւ համար զէք չեր առած, բայց չկար պատճառ իր հայրենասիրութեան փայտ տարակուակը: Մասնաւանդթէ ասակին կը լուսե՞մ է Տի Մարգիկից Պատերազմացաց հետ գաղանիք յարաքերութեան մէջ է: Եւ որոյնետեւ յամանի երկիրս առան բերդէն կը հեռանար, եւ զեթէք է ճշդի այս առեն երբ Պատերազմաց յարաքերութեան հետեւ, շատեր կուցին յար երկրութեան անոնք մերինել՝ որ Մարգիկին այս յարձակմանց գիմառու մասնակցութիւն ունի:

Մարգիղն արտաքինն ալ բարովին մարգն  
էր ասան: Ներք պահպակի մեջ չեղ երեւառ, որ պա-  
տասա օդյան մեջ Նախընդա փնտան: Աւելի անտա-  
կը հոգու քան թէ անուշուք: Տղայութեն վեր  
որոր սիրական զրոսակն էր Անփետ նշանառու-  
թը աչքը ճշգահաւաեց, ձուոք հասաստան: Երբ-  
քար որշակ ամենի ըլլար, այնշատ եռ անդը կը  
վայր անսենեւ: Մարգիղն բառասներորդ տարին  
նոր էր ծոտած: Եւ թէ եւ բուռթիւնն այնշատ մեղ-  
մարց էր, որ ալ չէր ուոր յանձնուն գնանարարու-  
թեածք փառաց վասնգի մեջ գնել, սակայն հին  
աշողական թիթիւն չեղ գնել, սակայն հին  
էր, եւ հետիւնն արշաւանց մեջ որեւէ քաջ զի-  
նուորդ հետ կնար միցիլ: Նաև լոր ելլելու մեջ  
յանդունն եւ քաջ էր: Եւ բայցիւն նաև ընակն  
սրբին: Համարն ու պահմանան հնանան բառա-  
թիւնն որուն յանդունն ենանարիութիւնն ալ  
խան Վըլյա, այն ասոն Մարգիղն բարակայոււ-

Մարդիկն իւր գեռաբոյս աղջիկը քրոջն յանձնած էր, որ Մասհառէհանն մահուանէն ետեւ